

բայց ոչ տգեղ խառնուրդ մ'ունի գոյներու շարժմանց մեծ զանազանութիւն մը, նոյն իսկ իրապաշտութիւն մը տեսարանաց մէջ, որ կատարեալ է նախածնողաց վրայ: Բայց տկար կը մնայ կերպարանաց յստակութեան մէջ: Գեղեցիկ է մեր տուած նկարն՝ Յիսուսի համբարձման (Թ. 38). և բաւական նուրբ ու ճշգրիտ՝ ստացողին՝ կարնեցի Մինաս վարդապետի կենդանագիրը, որ կու տայ մեզ թուի պարեգօտի վրայ մանիշակագոյն փիլոնի նախագաղափարը:

19. Պատկառելի աշխատութիւն մ'է ինչ Աստուածաշունչը, սպիտակ գեղեցկագիր մագաղաթի վրայ, գաղափարուած 1647ին ի կոստանդնուպոլիս, ակնցի Յակորայ համար, ձեռամբ իւր վարժապետին Յակոր սարկաւազի. և ծաղիոյ՝ անշուշտ և նկարող՝ եղեր է Արրահամ քահանայ: 240 տարի սեպհականութիւն մնացած էր Ապրոյեան ազնուական տոհմին, և անոցմէ շնորհուեցաւ ուխտիս: Ունի մեծ նկարներ հին և նոր կտակարանաց՝ այլ և այլ զրոց սկիզբները, փոքրեր՝ Յայտնութեան զրոց մէջ, և մանրեր՝ լուսանցներու վրայ: Իւր դարու զործն է, զարդական բաժինն աւելի ճոխ քան կենդանագրականը. ճիգ մը՝ պճնելու հատորն իւր բոլոր մասանց մէջ, բայց զուրկ հնոց շնորհքէն, զունոց ու կերպարանաց նրբութենէն ու պեսպիսութենէն. և լուսանցից անձերուն վրայ պակաս է կենդանութիւնը. արձանիկներու կը նմանին: Սողոմոնի դատաստանը՝ զոր կու տանք հօս (Թ. 39), յաջողագոյն նկարներէն մին է, և իբր տեսարան՝ գեղեցիկ անկասկած:

20. Գրեթէ ժամանակակից է ասոր Գ. Աստուածաշունչն 1648էն, զրուած Պարսկաստանի մէջ՝ «ի ժողովն Գազկեցւոց». ծաղկողն եղեր է Հայրապետ, և նկարիչ՝ Աղափիրի: Ճոխ է առաջինը ճակատներուն մէջ, բայց նուազ նուրբ: Շատ ճարտար է երկրորդը նկարներուն մէջ. մեծ շարժում, զանազանութիւն, գծագրական ճշգրտութիւն և գոյներու ներդաշնակութիւն կայ

արարչութեան, նոյեան տապանի, Արրահամու տեսլեան ու զոհին, Յակորայ տեսլեան, Կարմիր ծովէն անցքին, Սինայի պատգամատրութեան, լորամարզի իջման և Երիքովի կործանման տեսարանաց մէջ (Թ. 40, 41): Գոյներու շատ պայծառութիւն, զգեստուց ճոխութիւն՝ բայց ծալուածոց մէջ խիստ, և կերպարանաց վրայ զգացման անկատարութիւն, հանգամանքներն են առանձնական կենդանագրաց, Հեղեայ, Սողոմոնի և աւետարանչաց: Ակներեւ է առաջնոց և ասոնց աղբերաց կամ նկարչաց զանազանութիւնը: Ասոցմէ յառաջ կը բերենք զՍողոմոն՝ որ իմաստութիւնը կը գրէ (Թ. 42), և Առակաց նրբազրուագ ճակատը (Թ. 43): Իսկ Մննդոց ճակատը կը ծածկէ մեր այս պրակին արտաքին ճակատը, ներկայացնելով Աստուածութեան արարչագործ զօրութիւնը:

21. Կենդանագրական մասամբ կը գերազանցէ Ղ. Աւետարանիկը, զրուած 1651ին ի Տաթև, ձեռամբ Աւէտ գրչի, և Սպահանի մէջ զարդարուած դարուն արուեստով: Մեր կու տանք հօս Մարկոսի և Յովհաննու պատկերները (Թ. 44, 45). որոց մէջ ակներեւ է դիմաց ազնուութիւն մը, զգացմանց խորութիւն մը, կեցուածոց բաւական ուշադրութիւն մը: Կան նաև փոքր նկարներ՝ խառնուած բնագրին մէջ:

Ահաւասիկ հապճեպ ակնարկ մ'ունի կարչական ցուցադրութիւն մը ժ-ժ: դարուց աստուածաշնչական հայ մանրանկարչութեան, ուր ինչպէս տեսանք՝ խառն է յոյն վրձինն ալ. և հայն իսկ ոչ միշտ զերծ օտար ազդեցութենէն. անշուշտ նոյն իսկ երբեմն օրինակող եղած: Մեր ծրագիրը չի ներեր խուզարկել հօս այդ ամէնը, մի առ մի համեմատութեան դնելով օտար օրինակաց հետ, և որոշ հետեւանքներ հանելով: Առանձին և ընդարձակ աշխատութիւն կը պահանջէ այդ զործը: Բայց հետեւողութիւնն իսկ գեղեցիկն մէջ՝ հետեւողին ճաշակի զարգացման ապացոյցն է, և պատուարեր անոր:

Հ. Վ. Վ. ՀԱՅՈՒՆԻ

Պ Մ Ա Ս Տ Ո Ւ Բ Թ Թ Ե Ն

ՃԱՆԱԶԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ



ՄԱՍՏՈՒԹԵԱՆ ծախիչ շողերն իր դէմքին Անցաւ Մեսրոպ անապատէն հեթանոս, Ձեռքին մէջ մուրճ՝ ոսկի մականն արքային Եւ օրէնքներ և հին զրքեր երկնախօս:

Անցաւ վըսեմ՝ Մարգարէի հրճուանքով Ինքը ծանօթ լոկ զօրութեանն իր գաղտնի. Յափըշտակած լոյսն Եղիայի նախանձով Մեզ Գիր բերաւ, Մատենան բերաւ հաւատքի:

Մինչ վարն անդին հազար զմբէթ հայկական Կը թընդային օտարական ժըխորով, Չըկար սաղմոս, չըկար սըրտի Շարական Որ արտասուէր Աստուած հայոց երգերով:

Դեռ կը տիրէր բազիններու ծուխն անծայր Դեռ կը կերտէր մարդը քարէ աստուածներ, Եւ ապստաման ձեռագործին իր տըկար Մէզն ըղձանուտ իմաստութիւն կը կոչէր:

Խաւարչըտին դարերուն հետ դէմ առ դէմ Կանգնեցաւ լուռ Սուրբ հայրապետն առանձին. «Պէտք է փըշուել, ըսաւ, ժայռերն այս ըմբխեմ, Պէտք է լոյսի ազատութիւն տալ մըտքին»:

Ու կաշմբուրն քանդակեց քանդակեց Ընդերքին մէջ սեւ օրերու երկընքին. Յանկարծ անհուն ձեռք մ'ելաւ դուրս լուսահերձ Ձերդ ամպրոպէն՝ միրկ ճառագայթն արեգին:

Չարկաւ կըրկին ուռն ամպերուն կրանիդեայ Եւ ըստեղծեց գոյն ու մարմին կանացի, Որուն անդրին գերդ Աթենաս մը փիղեայ Գամ քան ըզգամ կ'առնէր հանճար և հոգի:

Պէտք էր սակայն դեռ մըշուշտ աչքերուն Մեր արեւէն տալ շանթերու բոցն անեղ. Պէտք էր սըրտին մէջը գեղու հայ արիւն Որով երբեմն Հայկն էր արքայ փառահեղ:

Ու ձըմեռուան խիստ հիւսիսին դիմագրաւ Եւ տօթակէզ ամառներուն արհամարհ, Քանդակեց միշտ, նա քանդակեց քար առ քար Լոյսի աստուածն Երկընքի մէջ մեզ համար:

Հընչեց անեղ հարուածն երրորդ անգամին, Դըղդղեցան երկինք երկիր թխպագոյն, Ու կեանք առաւ գեղեցկութեան դիցուհին. Եւան ինչպէս ըստեղծագործ օրերուն:

Յայնժամ Մեսրոպ իր փառքին մէջ ահաւոր՝ Չըգեց բազուկն ամպրոպներուն անհամար. Ու բացուեցան հորիզոններ նորանոր. Իմաստութեան և հաւատքի ոսկեղար:

Սարսփեցաւ աստուածական իր ուժէն Որ կը բաժնէր զինքը տըկար մարդերէն. Ո՞վ կարող էր Մովսիսական իր լոյսէն Ձահեր վառել, սրտեր կիզել դարէ դար:

Օրհնեց ապա հողն ու աստղեր մեր երկինն Սեղան կանգնեց Ահարոնի նոր ծէսով, Որպէս զի միշտ հոն Թագուհեաց թագուհին Բազմի անանց ոսկեղարեան փառքերով:

Ու տարածած թեւերն անհուն առ անհուն «Դո՛ւ Տէր, ըսաւ, կոթողն այս մեծ կանգնեցիր, Եւ դո՛ւ միայն կրնաս անոր տալ անուն»:

Աստուածն անտես՝ «Իմաստութիւն», ըսաւ, դիր:

Բարիք Հ. Վ. ԱՆՍԵ ՅՈՎՀԱՆՆԵՍԵԱՆ